

4918

Մատենաշաբ ՀԱՅՈՍՏԱՆԻ, ի թիւ. 1

Ճ. ՄԱՇՄԻՆԻ

Մարդկան Պարտականութիւններ

ԹԱՐԳՄԱՆԵՑ ԽԱՆԵՐԵՆ

Օ. Մ. ԱԴԱԽՈՅՈՒ

Բարեբաւուի՞լ, այս պէտք է ըլլայ
մեր կհանքին նպատակը:

Մի՛ զսէր ե՛ս, զսէր մէնիք:

Քուէն, ուստունքը, աշխատանքը
Ազգին նրմնական սիւներն են. հան-
գիստ մի՛ ունենաք՝ մինչեւ որ զա-
նոնք մեր իսկ շանքերով հաստատա-
պէս կանգնած լըլլար:

Հրատարակ. Ա. ԹՈՒՋԱԼԵՍՆ ԳՐԱԾԱՆ,

17

Ը-17

ԿԶՄԻՐ

ՅԱԿՐՈՒԹԻՒՆ ՔԷՇԻԵԱՆ

1911

29 JUL 2009

Մատենացար Ա. Յանձնական գիւղ 1

Տ 80. 15

ՎՐԻՊԱԿ

Էջ	ՏԱՐ	ԱԽՈՒՏ	ՈՒՂԵԼ
9	19	ըպալով	ըպալու
12	17	չբանուեցաւ	չխօսեցաւ
12	27	փափառց	փափուռած
14	9րդ	տողի ծնթ.	այսը աւելու
14	10րդ	> մէջը	համար պէտք
21	21	քմահաճոյքի աշխատի	իմահաճոյքին
23	3	consendo	consenso
23	21	ձշմարտութեան	ճշմարտութիւն
24	12	իրական	ժխտական
25	16	օրէնքին	օրէնքին
25	27	տառապանքներու	դաւանանքներ
27	18	միտքը	մերը
40	29	տեսկանք	տեսականը
46	15	խաղեր	խաղեր
48	25	տիրաբեկ	դիւրաբեկ

Ճ. ՄԱՆՈՒԿԻՆԻ

17

Մ-17
Մ

ՄԱՐԴԿԱՅԻՆ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԱՐԴՄԱՆԵՑ ԽՍԱԼԵՐՆԵՐ

Յ. Ա. ԱԳՐԱՋԵՆԻ

Հրատարակ. Ա. ԹԻԹՈՒՃԵԱՆ ԳՐԱԾԱՆ

ԻԶՄԻՐ

ՅԱԿԻՐՈՒԹԻՒՆ ՔԵՇԻՇԵԱՆ

1911

21.06.2013

4948

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Այս գրքին հեղինակը եղած է միեւնոյն տևե
Մեծ Հայրենակը մը, Մեծ Յեղափոխական մը,
Մեծ Ազատության մը.— Եւչի մարդ որ նոյնպէս
եղաւ զենի՞ մարդ:

Մարդկային Պատրականութիւնները ունի ու-
րիմի այն հազուազիւս արժանիքներին մեկը, որ
կը վերապահուի միայն գործը խօսիին միացնող,
աւելի ճիշ՝ կատուռելիքը միայն ըսող մարդոց
ամեն գրուածքին։ Կես դարէ աւելի է որ ան-
րյա տեսաւ, ոչի՞նչ կորսնցուց մինչեւ օրս իւ
հմայէն։ Բայտակը միշտ միեւնոյն։ Անցեալին
մէջ՝ ծառայեց Յեղափոխականներ պատրաստելու,
ներկալիս մէջ՝ Քաղաքացիներ։ Նաև իիշ տարբե-
րութիւն։ Առաջին Ազատութեան համար կը պայ-
տարի, եւկրուգը Ազատութեան մէջ։

Ետախատ գպրացականը՝ կղերական եւ աւ-
խարհական վարժարանին մէջ, գործառորը՝ աւ-
խատանցին, գրագետը՝ իր խցիկին մէջ, իւրա-
քանչիւրը զայն կը պահէ իր բոլը՝ իբր անքածան
ընկեր։ Կան որ չեն պահեր, որովհետեւ գոց զի-
տեն։

Մարդկային Պատրականութիւնները բարգանե-
ցի՝ լո՛կ ատանցին մեկը կատարած ըլլալու իդով։

2910
39



ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Բարեկաւուի՞ւ այս պէտք է ըլլայ ձեր կեանքին
նպատակը:

Մի՛ ըսէք ե՛ս, ըսէ՛ք մ՛ նք:
Քուէն, ուսմունքը, աշխատանքը Ազգին հիմնա-
կան սիւներն են. հանգստ մի՛ ունենաք՝
մինչեւ որ զանոնի ձեր իսկ ջանքերով հաս-
տառապէս կանցնած ըլլաբ:

Կը փափաքիմ ձեր պարտականութիւններուն
վրաց խօսիլ: Կ'ուզեմ խօսիլ՝ ինչպէս որ սիրոս
կը թելագրէ ինձ, մեր ձանչչած ամենէն սուրբ
բաներէն Աստուծոյ, Մարգրութեան, Հայրենի-
քին, Ընտանիքին վրաց:

Սիրով մտիկ ըրէք ինձ, ինչպէս ես
սիրով պիտի պատմեմ ձեզ: Իմ խօսքս եր-
կար տարին երու վշտէն, փորձառութենէն և ու-
սումնասիրութենէն հասունցած համազումի խօսքն
է: Ձեզի գնած պարտականութիւններս կը չա-
նամ և պիտի չանամ կատարել՝ որքան որ ապ-
րիմ և որքան որ ուժերս ներհն: Կրնամ սխա-
լի՝ բայց ոչ սրառնց: Կրնամ ինքինքս խարել՝
բայց ոչ ձեզ: Մտիկ ըրէք ուրիմն եղբայրորէն.
ձեր մէջ աղտօրէն գատաստան ըրէք թէ՝ ճշշ-
մարտութիւնը կ'ըսիմ թէ ոչ. լքեցէ՛ք զիս, եթէ
կարծէք թէ մալորումը կը քարոզեմ ձեզի. բայց
հետեւցէք ինձ և սկզբունքներուս համեմատ
գործեցէք, եթէ զիս ճշմարտութեան առաքեալը
կը գտնէք:

Մոյուրումը ողբալի բան մըն է, բայց նանչ-
նայ նոմարտութիւնը, եւ արաքները առու շար-

մարգմել յանցանք մըն է, զոր երկինք եւ երկիր
կը դատապարտեն :

Ինչո՞ւ համար ձեր իրաւունքներուն վրայ
խօսելէ առաջ՝ ձեր պրոբականութիւններուն
վրայ պիտի խօսիմ, առիթս խնդիր մըն է՝ զոր
պէտք եմ լուսարատնել շարունակելէ առաջ, որով-
հետեւ առոր մէջ իսկ կը կատար մեր և ուրիշ
բազմութիւ գլորցներու միջն զոյութիւն ունե-
ցող տարրերութիւնը :

Յիսուն տորիներէ ի վեր ինչ ը կատարաւէ-
ցաւ ի նպաստ յառաջդիմութեան և բարելաւու-
թեան ու ի վնաս բանապեսութեան և ժառան-
գական արխօրասիր, կատարուեցաւ յանուն
մարգկային իրաւուն, և Ազատութեան՝ իր մի-
ջոց, և յանուն բարեկեցութեան՝ (bien être)
իր կեանքի Նպաստկ :

Ֆրանական Յեղափոխութեան և առոր հե-
տեւող միւս յեղափոխութեանց ամէն արարքիւ-
րը՝ մարդկային իրաւունց յայտաբարութեան մէկ
հետեւողութիւնը եղան։ Զայն պատրաստով փի-
լիստիաներուն բոլոր աշխատ ութիւնները հիմնը-
ւեցան Ազատութեան տեսականութեան մը, իւ-
րաքանչիւր անհատին իր իրաւունքներուն ճառ-
չաչումին վրայ։

Յեղափոխական բոլոր գլորցները մարդուն
քարոզեցին թէ՝ ան ծնած է երանութեան հաշ-
մար, թէ՝ իրաւունքը ունի զայն միտուելու իր
բոլոր միջացներով, թէ՝ ոչ ոք իրաւունք ունի
իր այս միտուուքին մէջ իրեն արգելք հանդի-
ուանալու և թէ՝ ինքը իրաւունքը ունի իր ճառ-
չաչումին վրայ հանդիպած արգելքները տապալելու :

Եւ արգելքները տապալեցան . Ազատութեան
ամբոցանքք ժողովուրդին պայմանները բարե-
լաւուեցան, արգեօք օրը օրին, բազուկին ըլ-
նորհիւ ապրող միլիոններուն, յուսացած և խոս-
տացուած երանութեան ամենաչնչին մասին իսկ
տիրացան :

Ոչ, ժողովուրդին պայմանները չբարելաւ-
ուեցան, նայն իսկ աւելի վատթարացան . ամէն
անհատ միայն իր իրաւունքները և իր պարման-
ներուն բարելաւումը աչքի առջեւ առաւ, ա-
ռանց ինկատ աւնելու իր նմաններունը . և երբ
իր անձնական իրաւունքները գէմ զինաց եկան
միւնքներու իրաւունքներուն հետ, պատերազմ
ծագեցաւ . Ոչ թէ արեան պատերազմ, այլ ոռ-
հիի և օրոգոյթի .— պատերազմ և մը միւսէն նը-
ռուզ առնալուն, բայց նայնքան կործանարար .—
Անզոր պատերազմ մը, ուրիշ պիզայեր ով զօրու-
սուներն անզթօլէն կը կոխուանին ո՛յ ըները և
անփոքները :

Այս անուսեկան կատին մէջ, մարդիկ եսուի-
րութեան և ընչարազցութեան հակեցան : Գուտ-
նանքի ազատութիւնը խօրսուեց հաւատքի ա-
մէն կցորդութիւն : Կրթութեան ազատութիւնը
անիշխանականութիւն ալ առգրեց : Մարդիկ,
հասարակաց կապէ զուրի, առանց զաւանանքի
միւնքեան, կոչուած՝ վայելելու և ոչ ուրիշ բա-
նի, ամէնքն իրենց զինացած ձամբէն քալեցին,
առանց նացելու թէ՝ այդ ձամբէն քալելով, ի-
րենց եղայրներուն գլուխները չեն ձզմեր . եղ-
րայրներ անունով, և թշնամիներ՝ իրականին
մէջ :

Ահա այս վիճակին մէջ ենք այսօր, չնորհիւ
իրաւանց տեսականութեան:

Անտարակոյս իրաւունքը գոլուքիւն ունի: Բայց
երբ մեկու մը իրաւունքը բաղիսի ուրիշի իրա-
ւունքին, ինչպէս զանոնի հաշեցնել, ներդաշնա-
կել յուսալ, առանց դիմում ընելու բոլոր իրա-
ւունքներէն բարձրագոյն բանի մը:

Այսպէս, իրաւունքի տեսականութեամբ,
կրնանք արգելքներու գէմ կանգնիլ և առապա-
ւել, բայց չենք կրնար Ազգը բազկացնող բոլոր
առարկերու միջեւ հաստատուն և տեւական ներ-
գանակութիւն մը հիմնել: Երանութեան և բա-
րեկցիոն թեան (bien-être) տեսականութեամբ՝
առնմանուած իրը առաջին նպատակ կեանքի,
մենք պիտի կազմենք հստակըները նոր կարգերու
մէջ բերելով քանի մը ամիսէն պիտի ապակա-
նեն զանոնք:

Ինդիր է ուրեմն գտնել լիշեալ, տեսականու-
թենէն լաւագոյն այնպիսի սկզբունք մը, որ
մարդու գէպի բարին առաջնորդէ, որ իրեն սոր-
գեցնէ զանողութիւնը՝ յարատեւութեան մէջ, որ
զայն իր եղբայրներուն միացնէ, առանց մէկու
մը գողտփարին կամ ամէնաւն ուժին ենթակաք
ընկու: Ահա այս սկզբունքը Պարտականու-
թիւնն է:

Պէտք է համոզել մարդիկը, որ իրենցմէ իւ-
րաքանչիւրը պարտաւոր է ապրիլ ոչ թէ իրեն
համար, այլ ուրիշներուն համար, որ իրենց կեան-
քին նպատակակէտը ոչ թէ առելի կամ նուազ
երջանիկ ըլլալն է, այլ ինքզինքը և ուրիշները

լուագոյն ընկելը, որ անիրաւութեան կամ մոլո-
րումի գէմ մաքառիլը՝ ինպաստ իրենց եղբայր-
ներուն—ուր որ ալ գտնուին անոնք—ոչ միայն
իրաւունք է, այլ և Պարտականութիւն: Պար-
տականութիւն մը, զոր չենք կրնար երեսի վը-
րայ թողուշ՝ առանց յանցանքի, պարտականու-
թիւն մը ամերող կեանքի համար:

Եղբայրնե՛ր, լաւ հասկցէք զիս, երբ կ'ըսեմ
թէ իր իրաւունքներուն ճանաչումը բաւական
չէ մարդուն՝ տեւական և աշքառու բարելա-
ւում մը կատարելու համար, չեմ ըսեր թէ այդ
իրաւունքները աւրանաք, միայն կ'ըսեմ թէ գոր-
ծագրուած պարտականութիւններու արգիւնք են
առանք և պէտք է առաջններէն ոկսիլ՝ երկը-
րորդներուն հասնելու համար:

Ու երբ կ'ըսեմ թէ՝ երանութիւնը, բարեկե-
ցիկութիւնը և նիսթական շահները կեանքի նը-
պատակ ենթագրելով՝ կը վտանգուինք հստակը-
ներ րլլալով, չեմ ուզեր հասկցնել թէ՝ պէտք
չէ որ ատոնցմով զբաղիք, բայց կ'ըսեմ թէ նիս-
թական շահները ասանձին փնտուած, ենթագ-
րուած՝ ոչ թէ իրը մեջոց, այլ իրը վերջ, միշտ
այդ ամենատախուր արգիւնքին կ'առաջնորդեն
մեզ:

Նիսթական բարելաւումները կենսական են,
և մենք պիտի մաքառինք զանոնք ձեռք ձգե-
լու համար, բայց ոչ անօր համար որ մարդկան
միմիայն լաւ մնունգ և լաւ բնակարան ունե-
նալու են, այլ անօր համար որ ձեր արժանա-
պատուութեան գիտակցութեան և ձեր բարո-
յական զարգացման տէր չէք կրնար ըլլալ, “Ու-

քան որ շարունակական ժաքառումի մը մէջ ըլտաք թշուառութեան հետ:

✓ Դուք օրական 40 կամ 42 ժամ կ'աշխատիք. ինչպէ՞ս կրնաք կրթուելու ժամանակ գտնել:

Զեր մէջէն շատեր հազիւ զիրենք և ընտանիքնին ապրեցնելու աստիճան կը շահին, ինչպէ՞ս կրնան կրթուելու համար միջոցներ գտնել:

✓ Զեր աշխատանքին անկայունութիւնը և գորդառները ձեզի ծայրագոյն գործունէութենէն՝ գատարկապորտի մոլութեանց մէջ կը նետն, ինչպէ՞ս կրնաք կարգ ու կանոնի և յարաւութեան գաղափարներ ունենալ:

Հաներու նու աղութիւնը ձեր մէջ կը մնայնէ կանոնաւոր խնայողութեան ամէն յայս, խնայուղութիւն մը որ կարենայ օգնութեան հասնի և ձեր գաւակներուն և ձեր ձերութեան աւրիներուն: Ինչպէ՞ս կրնաք խնայողութեան սովորութեան ընտելանալ:

Զեր մէջէն շատեր թշուառութեան պատճառ սովորուած են իրենց զաւակները բաժնիկ պիտի չըսենք խնայքին—գործաւորի խեղճ կիները ինչ կրթութեան իրուաք կրնան տուիլ իրենց զաւակներուն—այլ մայրական ոէրէն և նայուածքէն, քանի մը սոլտի համար զանոնք յանձնելով գործարանի միասարեր աշխատութիւններուն:—Այդ պայմաններուն մէջ, ինչպէ՞ս ընաաննեկան զարգացումները կրնան զարգանալ ու նրանալ:

❖ Աչ քաղաքացիի իրաւունք ունիք, ո՛չ մառնակցութիւն ընտրութեան կամ քուէարկութեան մէջ այն օրէնքներուն, որ կը կառավարէր ձեր

գործերը և կեանքը.—ինչպէ՞ս կրնաք ունենայ գործացիական զիտակցութիւն, եռանդ՝ աէրութեան հանգէպ և անկեղծ գորսվ՝ կանոններու վրայ:

✓ Սրբարաւթիւնը անհաւասար կերպով բաշխուած է ձեր և միւս գատակարգերու միջնու:—ուրկի՞ց պիտի սորվիք արդարութեան հանգէպ յարգունք և ոէր:

Բնկերութիւնը ձեզի հետ առանց համակրութեան կը վերաբերուի:—ուրկի՞ց պիտի սորվիք բնկերութեան համակրիլ:

✓ Ուրեմն բարոյակես զարգանալ կարենալու համար՝ պէտք է որ ձեր նիւթական պայմանները փոխուին:

Պէտք է որ նուազ աշխատիք, սրպէսզի օրւան քանի մը ժամերը կարենաք ձեր հոգւոյն կրթութեան յատկացնել:

Պէտք է այնպիսի վարձք մը ունենաք, որ ձեզի միջոց տայ խնայողութիւն ընելու, ապագալի մասին սրտերնիդ հանգարատեցնելու, մոռնաւանդ զձեզ մաքրելու ոէաքսիօնի, վրեժինդութրութեան ամէն նիրառումէն, ձեզ հանգէպ անարզար գտնուողին զէմ, ամէն անարզարութեան գաղափարին:

❖ Ուրեմն պէտք է փնտոէք և պիտի ստանաք այս վիճակութիւնը. բայց անիկոյ պարտաւոր էք նկատել ոչ թէ իրը վերջ այլ իրը միջոց, ոչ թէ իրը իրաւունք, այլ իրը պարտականութիւն: Փնտեցէք ատիկա, զձեզ լաւագոյն ընելու՝ ոչ թէ լոկ նիւթակես երջանիկ ըլլալու համար: Աւր որ այսպէս ըլլար, ի՞նչ ատրբերութիւն

պիտի ըլլար ձեր և ձեր բանաւորնելուն միջեւ :
Անոնք բանաւոր են անոլ համար , որ միայն
բարեկեցիկութեան , հեշտածոլութեան և իշխա-
նութեան կը նային :

Բարելաւուիլ , այս պէտք է ըլլայ ձեր կեան-
էին նպատակը :

Զձեզ հաստատուն կերպով նուազ դժբաղդ
ընկէ միայն առձերնիդ բարելուելով կը նաք ը-
նկէ : Հազարներով բանակալներ պիտի ելլէին
ձեր մէջէն , եթէ միայն նիւթական շահերու
կամ որոշ կազմակերպութեան ու անունով մա-
քառէիք : Ընկերակցութիւնը փոխելնիդ բնաւ կա-
րեւութիւն չունի , եթէ զձեզ և ուրիշները մի-
ենոյն հօսուիրութեան ու կիրքերու մէջ թողուք :

✓ Գործաւորներ , եղբայրներս , երբ Քրիստոս
եկաւ և աշխարհիս կերպարանքը փոխեց , անի-
կա իրաւունքի վրայ չբանուեցաւ՝ ոչ հարաւառ-
ներուն , որոնք պէտք չունէին արդէն , ոչ ալ
աղքատներուն , որոնք կրնալին—հարսւաներու
հետեւելով—չտփազանցաւթեանց երթիւլ : Օգտա-
կարէն և շահերէն չխօսուեցաւ այնպիսի ժողո-
վուրդի մը , զոր օգտակարն և շահերն ապակա-
նած էին : Ան խօսեցաւ Սիրոյ , Զոհողութեան և
Հաւատքի վրայ . ըստու որ առաջին է այն մար-
դը , որ իր գործով օգտակար կ'ըլլայ իր նման-
ներուն :

Եւ այս խօսքերը ականջն ի վրա փափաց
ժազովուրդի մը , որ կեանքի կայծն խոկ չունէր .
զայն վերակենդանացուցին , գրաւեցին . ամբողջ
աշխարհը և մէկ քալով մարդկացին ցեղին զար-
գացումը յառաջացուցին :

Բայց Յիսուսի ամէն արարքը իր քարոզած
հաւատքը կը ներկայացնէր , և իր շուրջը ա-
ռաքեալներ կային , որ իրենց արարքներուն
մէջ կը մարմացնէին այն հաւատքը , զոր ըն-
գունուծ էին :

Դուք ալ այդպէս եղէք և պիտի յաղթէք .
քարոզեցէք մարդերուն իրենց պարտականու-
թիւնները և կատարեցէք—որքան որ կարելի է
—ձերինները : Քարոզեցէք Առաքինութիւնը ,
Զոհողութիւնը , Սէրը և եղէք առաքինի և
պատրաստ զահողութեան ու սիրոյ :

Տարածեցէք ձեր ընկերներուն մէջ իրենց ա-
պազայ ճակատագրին գաղափարը , գաղափարը
ուսակ ազգութեան մը , որ իրենց պիտի ապա ա-
նուն , կրթութիւն , աշխատաւթիւն և համեմա-
տական վարձք՝ մարդկային գիտակցութիւնը ու
պաշտօնը :

Զանացէք կրթութիւն , բարելաւուիլ , զորգա-
նալ պարտականութիւններու կատարեալ գի-
տակցութեամբ ու կիրառութեամբ :

Ասիկա ամբոխին համար գրեթէ անկարելի
բան մէկ : Ժողովրդական կրթութեան ոչ մէկ
յատակագիծ կրնայ իրականանալ՝ առանց ժողո-
րդուրդի նիւթական պայմաններուն փոփոխու-
թեան : Ով որ զայն յուսալու պատրանքը կ'ու-
նենայ և զայն կը քարոզէ իրը անհրաժեշտ
պատրաստութիւն ազատագրութեան ամէն ճիգի
համար , իներսի (անգործութիւն) կը քարոզէ ,
ուրիշ ոչինչ :

Բայց ձեր մէջէն քիչեր—որոնց պարագանե-
րը աւլեի նպատաւոր են և իրենց օտար եր-

կիրներու մէջ ապրիլը կրթուելու համար առելի ազատ միջնոցներ կը շնորհէ զայն կընան և հետեւաբար պարտին ընել:

Եւ այդ սակաւաթիւ անձերը, անգամ մը ծծած այն ճշմարիտ սկզբանքները, որոնցմէ կտիսում ունի ժողովուրդի մը կրթութիւնը, բաւական պիտի ըլլան հազարաւորներու մէջ ցրուելով ճամբու մէջ դնելու զանոնք և պաշտպաններու մոլեսանդութիւնէն ու կեղծ վարդապետութիւններէն, որնք իրենց գէմ կը գտուին:

ԱՍՏՈՒԱԾ (*)

Չեր պարտականութիւններու ազգիւրը Աստուծոյ մէջն է և իրենց սահմանումը՝ իր օրէնքներգուն մէջ: Իր Օրէնքներուն աճեցուն յացանութիւններն և կիրառ ութիւնն Մարգկութեան կը պատկանին: Աստուած կայ, մենք զայն ապացուցանելու ո՛չ պէտք ունինք և ոչ ալ կ'ուզինք: — այդ փորձելն հայնամանք մը պիտի բւրար, ինչպէս զայն ժխտելը խենդութիւն մը: Աստուած կայ, որովհետեւ մենք կանք:

(*) Կղկրին սխերիմ՝ թշնամին՝ Մածծինի, կը ունիքին բորհկամը եղաւ, ո՛չ արգի կրօնքին. որովհետարանական համամարգկային քարոզութեան:

Փուցէ, ալսօր, ըստ հաստրակական նորոգայն անսութիւններու, այս գլուխը հակագրութիւն մը թուի՝ իր քաղաքական և ընկերացին մը թարթ թարթ գումանանքներու մէջտեղ:

Բայց, իր արա գերազանցապէս արուեստագէտ գլխուն մէջ, Աստուծոյ գաղափարը սովու-

Աստուած կ'ապրի մեր խղձին, Մարգկութեան խղձին և մեզ ըրջապատող տիեզերքին մէջ:

Մեր խիզը զայն կը կոչէ վշտի և ուրախութեցն վայրկեաններու մէջ: Մարգկութիւնը կը բցածէ փոփոխել, աւերել այս սուրբ անունը, բայց երբեք չէ կրցած զայն չնջել: Տիեզերքը զայն կը հաշակէ իր շարժումներուն և օրէնքներուն կարգաւորութիւնը, ներդաշնակութեամբ ու իմացականութեամբ:

Չեր մէջ անհաստուածներ չկան, եթէ եզած ըլլային, արժանի կ'ըլլալին ոչ թէ անէծքի այլ կարեկցաւ թեամ:

Այն որ կինոց Աստուած ուրանաւ աստեղուղարգ գիշերուան մ'առջիւ, իր սիրելիններուն թաղման ներկազութեան և արտիրոսացումի մը իւսև, կամ մեծապէս ստորին է, կամ մեծապէս յանցաւոր:

Րականէն տարբեր բան մ'էր, աեսակ մ'խուել, ո՛չ մորգկոյին միտք մը, որմէ կը ներշնչուէր և որման կը ներշնչէր այն ատեն գես չերմեռներ / տալական երիտասարդութիւնը:

Արգէն, այս գլխուն մէջ քրքրուած խնդիրը, եթէ մենք նկատուծ ըլլալինք — կրօնապէս — անհատական խղձի գործ, և իմաստանիւօրէն, գիտունին և ո՛չ գրագէտին բաժինը, միւս կողմէն եթէ հեղինակին հանգէպ ստիպուած ըլլայինք տածել այն յարգոնքը, զոր ամէն հաւատարից թարգմանիչ պարտի թարգմանուողին, այս նեղ միջնոցին մէջ քիչ մ'աւելի լանորէն կրնալինք ծանրանու այս հարցին վրայ: ԾԱՆՈԹ. ԹԱՐԳՄԱ:

Առաջին անաստուածը անտարակոյս այն մարդը եղաւ, որ ուրիշ մարդոց առջեւ յանցանք մը պահած էր, և կը ջանրար Աստուած ուրանալով՝ ազատիլ այդ միակ վիայէն, որմէ ոչինչ կրնար պահել, ու այսպէսով խեղգել զինք տանչող խղձի խայթը:

Անկէ վերջ, հոս հոն գարէ-գար մարդիկ եկան, որ իբր մոլորում՝ փիլիսոփայութեան մէջտեղ դրին Անաստուածութիւնը, բայց շատ քիչեր:

Ոչ-հռաւոր անցեալի մէջ, ժողովուրդներ եկան, որ գասակարգի մը կամ բռնակու իշխանութեան ի նպաստ կերտուած, կեղծ, անժիշտ կրօնքի մը զայրայթէն՝ ուրացան նոյնինքն Աստաւածը:

Այսօր մարդիկ կան, որ տմէն կրօնքէ կը խորչին, որովհետեւ կը նշառարեն ներկայ կրօնքներու ապականութիւնը. բայց ատոնցմէ ոչ ոք կրնայ ինքզինք անաստուած հաչակել:

Այսօր քահանաներ կան որ Աստուածոյ անունը կը պոռնկացնեն շահադիտութեան հաշիներով, կամ բռնականիւրու վախին:

Այսօր բռնականեր կան, որ Աստուածը կը շարչարեն զայն պաշտպանութեան կանչելով իրենց հարստահարութեանց:

Բայց որովհետեւ արեւուն լոյսը մեզ կը հասնի յաճախ մթագնած կամ ուերուած աղտոտ չոգիներէ, պիտի ուրանանք արեւը և իր ճառագայթներուն կենարար զօրութիւնը տիեզերքիս համոր: Որովհետեւ Ազատութիւնը շարերու կողմէն երեւնն անիշխանութեան կը տարւի, մենք պիտի անիծինք զայն:

Ասուած կը մնայ ինչպէս կը մնայ ժողովուրդը երկրիս վրայ:

Ինչպէս որ ժողովուրդը գերութեան, տառապանցի եւ բոււառութեան մէջէն աստիճան առատիճան կը տրանայ գիտակցութեան, ուժի եւ ազատգրութեան, Աստուածոյ սուրբ անունն այ կը ծագի ապականած կրօնեներու աւերակոյտերն, փայտելու համար աւելի մաքուր, աւելի ջերմեանք եւ աւելի տրամաբանական դաւանաներով մը:

Ուրեմն ես ձեզի Աստուածոյ վրայ չեմ խօսիր՝ անոր գոյութիւնը ապացուցանելու կամ ըսկելու համար որ զայն պաշտէք, այլ ձեզ զգուշացնելու համար սխալէ մը, որ ձեր կառավարող մարդերուն մեծամանութեան մտքին մէջ զոյսւթիւն ունի, և այդ պատճառով ձեր շատերուն մտքին մէջ ալ սխալ մը, որ այնքան ծանր և կործանարար է որքան անաստուածութիւնը:

Այս սխալը, աւելի կամ նուազ բացորոշ հեռացումն է Աստուածոյ, իր գործէն, երկրէն, որուն վրայ գութ պարտական էք ձեր կեանքին ըջանը կատարել:

99/0 Մէկ կրօնէն մարդիկ կան որ կ'ըսեն. «Հանգիստ եղիր, Աստուած կալ, բայց ատոր հաւատաւոլէ և զայն պաշտելէ զատ բան մը չենք կը ընել: Երեն և մարդոց միջեւ եղող յարաբերութիւնները ոչ ոք կրնայ ըմբանել ու բացատրել: Աստուածոյ և քու իսկ խղձիդ մէջ կատարւելիք պայքար մըն է:

«Հաւատա քու ուղած բանիդ, բայց հաւատքը ուրիշներու մառաջարկեր: Մի՛ ջանար այդ հաւատքը երկրացին բաներու կիրարկել:

Քաղաքականութիւնը տարբեր, կրօնքը տարբեր, երկուքը մի՛ շփոթեր իրաւու հետ։ Երկանցին գործերը յանձնէ հեգեւորական կարգերուն, ինչ տեսակ ալ ըլլան առողջք։ Մի՛ հաւատար աննաց՝ եթէ տեսնես թէ իրենց պաշտօնին հակառակ կը գործեն։ Զգէ որ ամէն մարդ իր ուզած կերպով խորհի, գո՛ւն, խմբովին պարտական ևս միայն երկրային բաներով զրադելու։ Նիւթապաշտ կամ ոգեպաշտ, ամէնքդ ալ կը հաւատա՞ք Ազգատութեան և մարդոց հաւատարութեան։ Կը փափաքի՞ք մեծամասնութեան բարօրութեան, կուզէք արիզելական քուէարկութիւնը, միացէք՝ այս ամենուն ամբանալու համար։ Այս բանին համար պէտք չէ նկատի տանել երկնային հարցերը։»

Միւս կողմէն՝ մարդկի կան որ կ'ըսեն։ «Աստուած զայութիւն ունի, բայց անքա՞ն մեծ է, այնքան գերազզն է մարդկիներէն, որ պէտք չէ յաւալ ատոր հասնիլ մարդկային մարդով։ Երկիրս ցեխ է, կեանքը օրուան մը միայն կարելի եղածին չափ հետացէք երկրէս։ Երկրորդին իր արժէքէն տւելի կորեւորութիւն մի՛ առք։ Ի՞նչ են երկրային շահերը՝ բազգատմամբ ձեր հոգիին յաւիտենական կեանքին։ Երկնքին նայեցէք։ Ի՞նչ կարեւորութիւն ունի ձեզի թէ՝ այս աշխարհիս վրայ ինչպէ՞ս կ'ապրիք։ Մոռնիլու զատապարաւուած էք։ Աստուած ձեզ պիտի գտան ո՛չ թէ այն խնաճքին համեմատ, զոր առերք է երկրիս համար, այլ երկնից։ Կը տառապէ՞ք, օրէնեցէք Տէրը որ այդպիսի տանչյանքներ կը խրէ ձեզի։ Երկրային գոյութիւնը փորձութիւն մըն է, ձեր ապրելավայրը աքսոր

մը։ Ատեցէք զայն և գէպ ի վեր բարձրացէք տանջանքի, տառապանքի և զերութեան մէջէն զուք կրնաք Աստուածոյ դիմել և անձերնիդ զուհաբերել անոր պաշտամունքին, աղօթքի, յայսին մէջ զէպի ապագայ մը որ լայնորէն պիտի վարձատրէ ձեզ։»

Ձեզի այսպէս խօսողներէն առաջինները Աստուած չեն ոիրեր։ Երկրորդները զայն չեն ձանչնար։

Ասածիններուն կրօնական ամէն յասածիւմութեան համապատասխան՝ մարդկային պատմութեան մէջ ընկերային յառաջդիմութիւն մը կրնաք ցուցնել։

Իսկ միւսներուն, որ երկինքին վրայ խօսելով զայն կը բաժնեն երկրէս, գուք պիտի պատասխանէք թէ երկինք և երկիր ճամբուն և եղերքին կը նմանին և միեւնայն բաներն են։

Մի ըսէք թէ երկիրս ցեխ է։ Երկիրս Աստուածումէ է, Աստուած զայն ստեղծած է, որպէսզի տառը միջացակ իրեն բարձրանանք։ Երկիրս մեր աշխատանքի վայրն է, ուր կրնանք բարելաւման հասնիլ։

Աստուած ձեզ ստեղծեց ոչ թէ հայեցողութեան, այլ գործի համար։ Իր պատկերին համեմատ ստեղծեց ձեզ և ինքը խորհուրդ և գործ է միայն, նոյնիսկ չկայ իր մէջ խորհուրդ մը, որ գործի չփոխուի։

Որդ, Աստուած ձեզի երկիրս վրայ զրած է։

Ձեզի գրած է միլիոնաւոր նման արարածներու մէջտեղ, որոնց միանքը կը մնանի ձեր միանքէն, որոնց բարելաւումը կը յասածնայ ձերի-

նին հետ, որոնց կեանքը կը բեղմաւորի ձեր կեանքէն:

Մեկուսացման արհաւերքէն ազատելու համար, ձեզի տուած է պէտքեր, զոր չէք կրնար առանձին հոգալ, և ընկերացին ձնշող բնազդներ, որոնք անբաններուն մէջ կը քնանան և որ զնեղ անոնցմէ կը բարձրացնեն:

Ան ձեր շուրջը պարզած է աշխարհը, զոր նիւթ կը կոչէք, սքանչելի՝ գեղեցկութեամբ, զեղուն կեանքով, կեանքով մը որ, այս մի մոռնաք, կ'երեւոյ ամէն տեղ, ուր Աստուծոյ նշանը ի յայտ կուգոյ, և որ սակայն ոչ նուազ կը կարօտի ձեր աշխատանքին. իր արտայայտութեանց մէջ ձեզմէ կախուժ ունի, և իր զօրութիւնը այնքան աւելի կը զօրանայ՝ սրբան ձեր գործունեութիւնը կը բազմապատկուի:

Ան ձեր մէջ գրած է անշէջ սէր մը, գթութիւնը՝ լացողին համար, ուրախութիւնը՝ ժպողին համար, զոյլոցթը՝ նմաննելու ճնշողին դէմ, անդադրելի իդը՝ ճշմարտութեան համար, հիացումը՝ հանճարին համար, խանդավառութիւնը անոր՝ որ զայն հանրօգուտ գործի մը կը գերածէ:

Երկիրը մեր զործելավայրն է, պէտք չէ անիծել զայն, այլ փառաբանել: Մեր շուրջը գտնըւող նիւթական ուժերը՝ մեր աշխատանքի գործիքներն են: Պէտք չէ թողուլ զանոնք, այլ գէպի բարին առաջնորդել:

Բայց ասիկա տառնց Աստուծոյ չէք կրնար ընել: Չեր պարտականութեանց վրայ խօսելով, սորվեցի թէ՛ միայն ձեր իրաւունքներու ձա-

նաչումը բաւական չէ բարիին ուղիի վրայ ձեզ առաջնորդելու, բաւական չէ ձեզ տալու այն շարունակական, աստիճանուոր բարելաւումը, զոր կը փափաքիք ձեր տպրելավերպին մէջ ունենալ — արդ, առանց Աստուծոյ (առանց Աստուծոյ ուր կայ պարտականութիւն), զուք ո՞ր մեթոտի ալ հետեւիք, զրիթէ կոպիտ և բանակալ ուժէն զատ տարբեր հիմ մը գտնելու կարուղ չէք:

Ասիկա անել է: — կամ մարդկացին գործերու զարգացումը կախում ունի նախախնամուկան օրէնքէ մը, զոր մենք ամենքնիս ալ պարտական ենք գտնել ու կիրարիել, և կամ վստահւած է պատահականութեան, վայրկենական պարագաներուն, կամ աւելի լաւ արժել զիացողին:

Կոմ' պէտք է Աստուծոյ հաւատալ, և կամ մարդոց ձաւայել, մէկը կամ աւելին խնդիր չէ:

Եթէ ամրող մարդկացին միտքերուն վրայ միակ գերազանց միտք մը չիշխէ, ո՞վ կրնայ մեզի, մեր նմաններուն քմահաճոյքին աշխատիլ՝ երբ տառնք մեզմէ աւելի զօրաւոր գտնուին:

Եթէ սուրբ, անկդանելի, ոչ-մարդկացին օրէնք մը գոյութիւն չունենաց, ի՞նչ օրէնք պիտի ունենանք գործի մը ճշմարիտ կամ ոչ ըլլուը դատելու համար. որո՞ւ համար, ի՞նչ բանի անհնավ պիտի բողոքենք կեղեքումի և անհաւասարութեան դէմ:

Գործեցէք յանուն Աստուծոյ, — Քահանանեց զձեզ պիտի բանադրեն. ըստ քահանաներուն որ դուք զԱսուած իրենցմէ շատ աւելի լաւ կը հանչ-

նաք, եւ թէ Աստուծոյ եւ իր Օրենքին մեջտեղ
միջնորդներու պէս չութիք:

ՕՐԵՆՔ

Կետնք մը ունիք, ուրեմն և կետնքի օրնէնք
մը ունիք: Չիկոց կետնք՝ առանց օրէնքի:

Բաղմանալ, գործել ու ապրիլ ըստ ձեր օ-
րէնքին՝ ձեր առաջին, նախիսկ միակ պարտա-
կանութիւնն է:

Մարդ ըլլալու համար՝ պէտք է ճանչնալ այն
օրէնքը, որ մարդկարին բնութիւնը կը զանո-
ղանէ անբանիներու բնութիւնն և աղղպէսով ձեր
արարքները ըստ այնմ վարել:

Արդ, ինչպէս ճանչնալ այս օրէնքը:

Ասիկա հարցում մըն է, զոր ամէն տարու
մարդիկ ուզգած են Պարսկանուրիւն բառը
արտասանաղներուն: — Այսօր խակ պատասխաննե-
րը տարբեր են:

Ամանք օրինագիրք մը ցուցնելով պատաս-
խանեցին՝ «Ասոր մէջն է ամբողջ բարսումկան
օրէնքը»: Աւրիշներ ըստին՝ «Թող ամէն մարդ իր
խիղճը մտիկ ընէ, տառը մէջն է բարիին և չու-
րին սահմանը»: Խակ ուրիշներ ժխտելով անհա-
տին դասողութիւնը, յայտարարեցին թէ հան
ուր մարդկութիւնը գաւանանքի մը վրայ հա-
մախռնուրդ է, այդ դաւանանքը ճշմարյան է:

Ամէնքն ալ կը սխալէին, և մարդկային պատ-
մութիւնը, անհերքելի փատակը, անբաւական
կը հռչակէ այդ պատասխանները:

Այս, այդ կանոններուն իւրաքանչիւրը ան-
բաւական է մեկ՝ ճշմարտութեան գիտակցու-
թեան տիրանալու համար:

Եւ սակայն անհատին խիղճը ոչ նուազ նը-
ւիրտկան է և մարդկութիւնն համախսոհութիւնը
(consendo) ո՛չ նուազ սուրբ: Եւ ան որ կ'ու-
րանալ առաջինը կամ երկրորդը, ճշմարտութիւն
ճանչնալու համար ամենակենառական միջոցէ մը
կը զրկուի:

Ընդհանուր սխալ մը եղաւ մինչեւ հիմա, որ
մարդու այդ միջոցներուն միայն մէկ հատին շը-
նորհիւ նպատակին հասնիլ փափաքեցաւ:

Ոստուած ձեզի տուած է ձեր եղբացըներուն
համախսոհութիւնն ու ձեր խիղճը, իբր երկու
թիւեր, կարելի եղածին չափ իրեն բարձրանա-
լու համար:

Ինչո՞ւ յամափիք մէկուն վրան, ինչո՞ւ ան-
շատուիք, ինչո՞ւ կորսուիք աշխարհիս վրայ,
ինչո՞ւ ջանաք մարդկային ցեղին ձայնը խեղ-
գել, երկուքն ալ սուրբ չ'ն:

Ուր որ իւրաւ կը հանդիպիք, ուր որ ձեր
խիղճն ձաբիր կ'առդարանալ մարդկութեան հա-
մախռնութեամբ, հոն վասահ եկ ձեռներնուզ մէջ
հեմարտութեան բանած ըլլալու: Մեկը մրւսին
սրբազնութիւն է:

Եթէ ձեր պարտականութիւնները միայն
ժխտական ըլլային, եթէ ատոնք միայն չարիք
չընելու, եղբացըներուն չվնասելու մէջ կայտ-
նային, զուցէ ձեր մէջն նուազ կրթուածներու
զարգացման աստիճանին մէջ խակ, խզճի ձայնը
բաւական էր ձեզի կառավարելու:

Բարիքի համար ծնած էք և ամէն անզամ որ
ուղակի օրէնքին դէմ գործէք, ամէն անզամ որ
կատարէք այն բանը, զոր մարդիկ յանցանք կը

կոչեն, ձեր մէջ կայ բան մը որ զՃեղ կ'ամ-
բասանէ, յանդիմանանքի ձայն մը՝ զոր ուրիշ-
ներէն կրնաք պահել, բայց ձեզմէ երբէք:

Սակայն ձեր ամենեն կարեւոր պարտականու-
թիւնները հաստատական են, բաւական չէ չընել,
պեսք և ընել:

Բաւական չէ օրէնքին դեմ չգործելլ, պէտք
է օրէնքին համեմատ գործել, բաւական չէ
չվասելլ, պէտք է օգնիլ ձեր եղանակուն:

Դժբաղգտաբար մինչեւ հիմայ բարոյականը
մարգերս մեծամասնութեան ներկայացած է ա-
ւելի իրական՝ քան թէ հաստատական ձեխն
տակ: Օրէնքի թարգմանիչները ըստ են «Մի՛
գոզանար, մի՛ սպաներ»: շատ քիչեր սոր-
վեցուցած են մարգու՞ իրեն ինկած պարտակա-
նութնենիրը, այն միջոցը՝ որմոլ պարտի օդ-
նել իր նմաններուն: Արդ, սափկա բարոյակա-
նին միակ նպատակն է. ո՛չ մէկ անհատ, իր
խոճին միայն անսարսվ կրնայ ատոր համիլ:
Խիղճը կը բաւէ միայն ձեզի սորվեցնելու թէ՝
օրէնք մը գոյութիւն ունի, ան չըսեր թէ որոնք
են պարտականութիւնները: Ուրեմն ձեր խիղճը
պէտք ունի հետեւորգի մը, ուրիշ օրէնքի մը,
որ բնազգները ձշէ և կառավարէ: Այս օրէնքն
է իմացականութիւնը և Մարդկութիւնը:

Աստուած ձեր իւրաքանչիւրին տուած է ի-
մացականութիւն, սրպէսզի զայն կրթէք:

Այսօր մինչեւ խակ ձեր մեծերուն կամքը կը
հակոտակի թշուառութեան—դարերէ իվելի ար-
մատացած սխալմունքին—կրթութեան: Բայց ե-
թէ այս արքելքները մէջտեղէն վերնային, ձեր

իւրաքանչիւրին իմացականութիւնը անբաւա-
կան պիտի ըլլար Աստուածոյ օրէնքը ձանջնալու-
տանց Մարդկութեան իմացականութեան դի-
մելու:

Կեանքը կարձ է: ձեր անհատական կարո-
ղութիւնները ակար և անորոշ են ու յենակէտի-
մը կարօտ: Արդ, Աստուած զՃեղ գրած է էու-
թեան մը մէջ, որուն կեանքը յաւիտենական է,
որուն կարսպութիւնները բոլոր անհատական կա-
րտուղարակումնէն է, որ գուցէ չորս հարիւր-
գարերէ իվեր կը կրթուի: Էութեանմը մէջ, ուր
անհատաններու սխալմունքին և յանցանքներուն-
չնորհիւ անդադար կը զարգանայ՝ զիտութեան և
բարոյականի մէջ, էութեան մը մէջ, որուն զար-
գացումին վրայ Աստուած գրած է և կը զրէ
ամէն տուն՝ զիծ միր օրէնքին:

Այս էութիւնը մարդկութիւնն է:

Մարդկութիւնը,— Ըսած և անցեալ դարու
խորհոյ մը,— մարդ մըն է, որ միօք կը սորվի:

Անհատանները կը մեռնին, բայց այնքանը
չշմարտութեան՝ զոր մտածեցին, այնքանը բա-
րութեան՝ զոր գործեցին, իրենց հետ չմեռնիր:
Մարդկութիւնը զանոնք կը հաւաքէ, և որոնց
գերեզմանին վրայ քալող անձերը ատոնցմէ կը
նպաստաւորուին:

Այսօր ձեզմէ իւրաքանչիւրը կը ծնի գաղա-
փարներու և տառապանքներու այնպիսի մթնո-
ւրտի մը մէջ, որ ամբողջ նախընթաց սերունդ-
ներու կողմէ կերտուած է: ձեզմէ իւրաքանչիւրը
կը կրէ, առանց անզրագառնալու, աւելի կամ
նուազ կարեսը տարր մը՝ գալիք մարդկութեան-
կեանքին համար:

Մարդկութեան կը թութիւնը կը յառաջդիմէ : Ինչպէս արեկելքի մէջ ատէն ձամբորդի քար մը նետելովը բռորդեր կը կազմուին , նոյնպէս ալ մենք , օրուան մը ձամբորդներ , կանցնինք կերթանք և մարդկութեան զարգացումը փայլակի նաման կիրեաց մեր խւրաքանչիւրին մէջ , սակայն գանդաղութեամբ , յարածուն և շարունակական կերպով կը յայտնուի մարդկութեան մէջ :

Աշխատանքէ աշխատանք մարդկութիւնը հետպհետէ աւելի յատուկ ծանօթութիւն մը կը ուսունաց իր կեանքին , և իրեն յատուկ պաշտօնին վրաց :

Օրէնքը մէկ է , բայց մենք զայն երեան կը հանենք յօդուած առ յօդուած , գիծ առ գիծ , քանի՛ նախընթաց սերուզներու կրթարար փորձառութիւնը կուտակուի , քանի՛ ցեղերու , ժողովուրդներու և անհատներու միջեւ միութիւնը աւելի լայն ու ամրոգնութեամբ աճի :

Ո՞չ մէկ մարդ , ո՞չ մէկ ժազավորդ , ո՞չ մէկ դար կրնաց յաւակնիւ զայն ամլազջութեամբ եւ ընան բերելու : Յարոյական օրէնքը , մարդկային կեանքի օրէնքը , կրնաց երեան բերուիլ միայն ի մի հաւաքուած մարդկութեան կոզմէ , երբ մարդկային բնութեան բոլոր ուժերն ու բոլոր կարողութիւնները զարգանան և գործեն :

Բայց արդէն մարդկութեան այն մասը , որ կրթութեան մէջ յառաջացած է , մեզ կը սորվեցնէ իր զարգացումով մեր փնտուած օրէնքին մէկ մասը : Իր պատմութեան մէջ կը կարդանք նախախնամութեան դաշտավարը , իր պէտքերուն մէջ մեր պարտականութիւնները , պարտականու-

թիւններ՝ որ կը փոխուին , աւելի լաւ է ըսել , կը բազմապատկուին պէտքերուն հետ , որովհետեւ մեր տատջին պարտականութիւնն է իրարու օգնել , որպէսզի մարդկութիւնը ժամանակակից բարձրանայ բարելուաման զարգացման այն բարձրութեան վրայ , զոր բնութիւնը և ժամանակը իրեն յատկացուցած են :

Ուրիմն , գուք Աստուծոյ օրէնքը ճանչնալու համար պէտք էք նկատի առնել ո՛չ միայն ձեր խիզձը , այլ և մարդկութեան խիզձը , համախոռնութիւնը . գուք ձեր պարտականութիւնները ճանչնալու համար պարտական էք մարդկութեան արդի պէտքերը քննել :

Բարոյականը յառաջդիմող է , ինչպէս մարդկութիւնը եւ ձեր կրութիւնը :

Քրիստոնէութեան բարյականը՝ կոտպաշտութեան ժամանակներուն բարյական չէր , ո՛չ ալ միաքը՝ 18 դար առաջուան բարյականն է :

Համոզուեցեք սակայն քէ՝ առանց ուսմունքի դուք չեք կրնար ձեր պարտականութիւնները նախշնալ :

Համոզուեցեք որ հսն ուր ընկերութիւնը ձեզ զի կը զլանայ ուսմունքը , ամէն յանցանքի պատասխանատուութիւնը ո՞չ թէ ձերն է , այլ իրենը : Զերինը կը սկսի այն օրէն , ուր ուսմունքի որ և է ճամբար կը բացուի ձեր տաջին և գուք զայն կը լքանէք , այն օրէն՝ ուր ձեզ տըգիտութեան գատապարտող ընկերութիւնն մը կրթելու համար միջոցներ կը ցցուին , և գուք չէք ուզեր տառնցմէ օգտուել :

Տգէս ըլլայնուի համար յանցաւոր չեք , յան-

զաւոր էք որովինեն սգէս ըլլալու կը համակերպիք :

Ի՞նչո՞ւ երբ ձեր խիդը կ'ըսէ թէ՛ Աստուած ոչ մէկ կարողութիւն չէ տուած ձեզի, առանց զանոնք զարգացնել հրամայելու, դուք մտքեւ բոլոր կարողութիւնները կը թողուք քնանալ ձեր հոգւոյն մէջ,—ի՞նչո՞ւ, երբ չառ լաւ գիտէք թէ՛ Աստուած չէր կրնար ձեզի ճշմարտութեան սէրը տալ՝ առանց առար հետեւելու միջոցները ցուցնելու, դուք յուսահատելով, կը հրաժարիք զանոնք քնառուելէ, և առանց քընութեան, իբր ճշմարտութիւն կ'ընդունիք զօրաւորին կամ զօրաւորէն յաղթուած կդերին հաստատումը :

ՊՈՐՑԱԿԱՆԱԹԻՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՆԴԵՊ. ՄԱՐԴԿՈՒԹԵՈՒՆ

Զեր առաջին պարտականութիւնները; առաջին ոչ քէ ժամանակով, այլ կարեւորութեամբ, ձեր մարդկութեան հանպես ունեցած պարտականութիւններն են. որովինեն առանց առանք ըմբռնելու՝ միւսները միան թերթօրէն կրնաք կատարի:

Պարտականութիւններ ունիք իբր քաղաքացի, իբր զաւակ, իբր ամսուսին և իբր հայր, սուրբ և անբռնաբարելի պարտականութիւններ, որոնց վրայ երկարօրէն պիտի խօսիմ. բայց ինչ որ սուրբ և անբռնաբարելի կ'ընէ այդ պարտականութիւնները, այն պաշտօնն է, զոր մարդկային բնութիւնը ձեզ կը հրամայէ:

Հայր կ'ըլլաք օրէնքին զարգացումովը և դաւանանքով՝ մարդեր կրթելու համար :

Քաղաքացի էք, հայրենիք մը ունիք, սահմանեալ շրջանակի մը մէջ, արգէն ձեզի բնաւորութեամբ և բարքերով մօտիկ եղող մարգերու օգանդակութեամբ, բոլոր մարդկանց օգտին համար աւելի գիւղութեամբ գործելու համար, ինչ որ գուք սինակ և տկար, անկարող պիտի ըլլայիք ընել, ձեր նմաններուն անհուն թիւին մէջ կորսուած :

Սիսնք որ ձեզի բարսական կ'ուսուցանին, պարտականութեանց զաղափարը սահմանափակելով ընտանիքին կամ հայրենիքին մէջ, աւելի կամ նուազ եսասիրութիւն կը քարոզեն և զձեզ կ'առաջնորդէն ուրիշնելու և նոյնիսկ ձեր անձին դէմ չարիք ընելու :

Հայրենիք եւ ընտանիք կը նմանին երկու ըրջանակներու, պարունակուած աւելի մեծ ըրջանակի մը մէջ, սանդուղի մը երկու աստիճաններուն, առանց անոնց՝ աւելի վեր ելիթ անկարելի է, բայց անոնց վրայ կինալի այ արգիլուած է:

Մարդ էք, այսինքն տամաբանող, ընկերային էք եւ ատակ —միայն միութեան ժնուրիիւ— յառաջդիմութեան մը, որուն ոչ ոք կարող է սահման մը զծել:

Կեանքք ձեզի տրուեցաւ որպէսզի զայն մարդկութեան օգտին համար գործածէք, որպէսզի ձեր անհատական կարողութիւնները ուղղէք ձեր եղբայրներուն կարողութեանց զարգացման ինպաստ, որպէսզի գուք ալ մասնիկ մը միացընէք բարելաւումի և ճշմարտութեան փնտընաւուքի այն հաւաքական գործին, զոր սերունդները կը կատարեն, գանդաղ, բայց շարունական կերպով :

Պարտաւոր էք կրթուիլ և կրթել, բարելաւ-
ուիլ և բարելաւել:

Տիեզերքը տաճար մըն է. առող մէջ կո-
տարուող ամէն մէկ պղծումի յանցանքը եթէ չը
հալածուի, կ'ինաց բոլոր հաւատացեալներուն
վրայ:

Ի՞նչ կարեւորութիւն ունի թէ դուք զձեզ
մախուր կարող էք կոչել, նոյնիսկ եթէ մեկուսա-
նալով կարող էք աղպէս մնալ, երբ երկու քայլ
հեռու ապականումը կայ և դուք չէք աշխատիր
զայն դարմանել, պարտականութիւննիդ ոտնա-
կոխ կ'ընէք:

Ի՞նչ կարեւորութիւն ունի թէ ձեր հոգւոյն
մէջ ճշմարտութիւնը կը պաշտէք, եթէ սխալ-
մունքը ձեր եղբայրները կը կառավարէ՝ հասա-
րակաց մարք եղող այս երկրին ուրիշ մէկ ան-
կինը, երբ չէք փափաքիր և չէք փորձեր
ձեր ուժերուն ներած շափովը զայն հարուածե-
լու, — ձեր պարտականութիւնները ոտնակոխ
կ'ընէք:

Ժնզովուրդ մը՝ Յօնիլ, Յոլոնացին կոտ Զէր-
քէզը, Հայրենիքի կամ Ազատութեան գրօշովը
կ'ապատամի, կը կոսի կամ ատոր սիրոյն կը
մենիի: Ի՞նչ բան է որ ձեր սիրոը բարտիսել
կուտայ ճակատամարտներուն պատմութեան ի-
լուր, ի՞նչ բան է որ ձեզ կ'ուրախացնէ անոր
յաղթանակովը, կամ կը ախրեցնէ ատոր ան-
կուտավը:

Մարգ մը, ձեր ազգէն կամ օտարական,
ընդհանուր լուսութեան մէջ, երկրիս մէկ անկիւ-
նը, կ'ելլէ քանի մը գաղափաներ կը քարողէ,

որոնց ձշմարիտ ըլլալուն համոզուած է: Հալո-
ծանքներու և բանտերու ընդմէջէն ատօնց վր-
բայ հաստատ կը մնայ, և կառավինատին վրայ
կը մեանի: Ինչո՞ւ զայն կը պատուէք ներսով և
մարտիրոսի անուններով, ինչո՞ւ կը յարգէք և
ձեր զաւակներուն յարգել կուտաք ատոր յիշու-
տակը:

Այն մարդը՝ զոր հերոս կը կոչէք, կը մեռ-
նէք գուցէ այնալիսի գաղափարներու. համար,
որոնք այսօր ձերի նները չեն: Այն ժողովուրդը
որուն կը հետեւիք յաղթութեան և պարտումի
մէջ, ձերի օտար, նոյնիսկ անձանօթ ժողովուրդ
մըն է, լեզուն տարրեր, և իր տպրելակերպը
զգուի կերպով չազգէք ձեր կեանքին վրայ: Որո՞ւն հոգին է թէ զայն ձնչողը Սուլթանն է թէ՝
Պավիէրացի թագաւորը, Ռուսը՝ թէ ազգին հա-
ւանութեամբ լինարուած իշխան մը: Սակայն
ձեր ներուը ձայն մը կայ, որ կը գոչէ «Այն աղ-
գերը՝ որ ձեղոմէ հեռու կը կոռւին, ոյն հերոսը՝
որուն գաղափարներուն համար դուք ամօր չէք
մեսնիր, ձեր եղբայրները եղած են և են. եղ-
բայրներ, ո՛չ թէ համաստութեամբ և բնու-
թեամբ, այլ աշխատանքի և նպատակի նոյնու-
թեամբ: Այդ ազգութիւնները իրենց արիւնով
սրբացուցին ազգային անկախութեան գաղափա-
րը, այդ հերոսը իր մահուամբ սորվեցուց թէ՝
մարդու հմարաիս կարծած բանին համար պարտի
զոհել ամէն ինչ, մինչեւ իսկ կետնքը:»

Ոչ միայն մարդկութիւնը մէկ մարդին մըն է
և պէտք է մէկ օրէնքէ մը կարափարուի, ոչի
ոյս օրէնքին առաջին յօդուածը «Յառաջգիւու-

թիւնն» է, յառաջդիմութիւն հսու երկրիս վրայ, ուր պարտիք կրթուիլ լաւազայն ապագաներու համար։ Արդ, եթէ մարդկութիւնը սիակ մարդին մըն է, մենք՝ իրը անդամներ այդ մարմնին, ամենքը ալ աշխատելու ենք զայն զարգացնելու կեանքը աւելի ներդաշնակ, աւելի գործունեայ և աւելի կարող ընելու։

Դուք, որքան ալ փափաթիք, չէք կրնար յուսալ ձեր կեանքը մարդկութեան կեանքէն բաժնել ատոր մէջը, ատիէ և ատոր համար կապրիք։ Զեր հոգին, ի բաց առեալ արտակարգորէն կարող շատ քիչերէ, չի կրնար զերծ միալ այն մթնոլորտի աղքեցութենէն, որուն մէջ կը զարգանայ, — ինչպէս մարմնը — որքան ալ զօրեղ ըլլայ՝ չի կրնար չազդուիլ ապականուած օդի մը վլաներէն։

Որ երկրի մէջ ալ ըլլամ, ուր որ մեկը կը մասնի երաւուեիքի, Արդարութեան եւ ձեմարտութեան համար, հոն ձեր մեկ եղբայրը կայ։ Ուր որ մեկը կը տառապի սխալմունքի, անարդարութենէ կամ բռնակալութենէ, հոն ձեր մեկ եղբայրը կայ։

Ազաներ եւ գերիներ, ամենքդ ալ եղբայր էք։

Մէկ է օրէնքը, մէկ է վերջը ձեր տունուն համար։ Թող մէկ ըլլայ գործն ալ, մէկ այն գրօշը, որուն տակ կը զինուորագրուիք։

Մի ըսէք թէ մեր խօսուած լեզուն տարբեր է։ Արցունքները և աշխատանքը բոլոր մարդկանց համար հասարակաց լեզու մը ստեղծած են, զոր գուք ամէնքնիդ ալ կը հասկնաք։

Մի՞ ըսէք թէ մարդկութիւնը շատ մէծ է և

դուք շատ տկամք։ Աստուած ուժերը չչափեր, այլ կամեցողութիւնը։

Ախրիցէք մարդկութիւնը։ Բլլայ հայրենիքի ըլլայ ընտանիկան շրջանակի մը մէջ ձեր ամէն մէկ արարքէն տառչ հարցուցէք՝ դուք ձեզի։ — «Եթէ այս ըլլածո բոլորէն և բալորին համար կատարուած ըլլար, մարդկութեան համար օգտական թէ վլանուկար պիտի ըլլար» և եթէ ձեր խիզճը պատասխանէ՝ վլանուկար պիտի ըլլար, մի՞ ընէք։ Մի՞ ընէք նոյնիսկ. եթէ կարծէք թէ ձեր այդ գործէն անմիջական օգուտ մը պիտի ծնէր հայրենիքին կամ ընտանիքին համար։

Եզէք առաքեալներ ազգերու եղբայրութեան և մարդկային սերունդի միութեան համար։ Եղէք՝ ձեր կրցած տեղը և կրցած տակնը։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒՅԻՆԹԻՒՆՆԵՐ ՀԱՆԴԵՊ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ձեր առաջին պարտականութիւնները — առաջին գոնէ կարեւուրութեամբ — ինչպէս ըսի, մարդկութեան հանդէպ ունեցածնիդ է։ Քաղաքացի կամ հայր ըլլալէ առաջ մարդ էք, եթէ սիրով չընդգրիկ տմրող մարդկային ընտանիքը, եթէ որեէ տեղ ձեր մէկ նմանը կը տառապի, եթէ մարդկային բնութեան արժանապատուութիւնը պլղծուած է ստորնութեամբ կամ բռնակալութեամբ, եթէ դուք պատրաստ ըլլաք այս թշուառին օգնութեան հասնելու, և կամ կարող ըլլալով հանդերձ չուզէք կոտիլ, խարսուղիները կամ հարստահարուածները բարձրացնելու համար, ձեր կեանքի օրէնքին դէմ կը գործէք։

Բայց ձեզմէ իւրաքանչիւրը ի՞նչ կարող է ընել իր անջատ ուժերով՝ բարոյական բարեշաւման, մարդկութեան յառաջդիմութեան համար: Դաւը երբեմն երեւնի կրնաք ձեր գաղտփարները բացատրել, հազուաիւտ կերպով ձեր ազգէն գուրս եղբօր մը հանդէպ գթութեան գործ մը ընել: բայց ո՛չ ուրիշ բան:

Արդ, գթութիւնը ապագայի բառը չէ, ապագայի բառը Միութիւնն է, եղբայրական գործակցութիւնը՝ հասարակաց նպատակի մը համար:

Բայց այս հասարակաց գործը,—գուք որ բաժնուած էք լեզուով, բնութեամբ, բարքերով և կարսղութիւնով— վորձել չէք կրնար: Ոնհատը շատ տկար է և մարդկութիւնը շատ մեծածաւալ: «Աստուած իո, կ'աղօթէ նաւառախն՝ առագաստը բանալու ատեհն, պաշոպանէ զիտ, նաւակս այնքան պատիկ է և քու ովկեանդ այնքան մեծ» և այս ազօթքը ձեր իւրաքանչիւրին պայմանները կ'ամփոփէ, եթէ ձեր ուժերը, ձեր գործին զօրութիւնը անհունօրէն բազմապատկելու մէկ միջոցը չըլլայ:

Ահա, հայրենիքին միջոցով՝ ձեզի այդ միջոցը արուած է:

Տիսուր կառավարութիւնները, սակայն, բնութեան յառավագիւմը աւերեցին, այն յառակագիւմը, զոր յառակօրէն գծուած կրնաք տեսնել, զոնէ եւրապայի մէջ մեծ գետերու ընթացքով, բարձր լեռներու գագաթներով և աշխարհապատկան ուրիշ պայմաններով.— զայն աւերեցին ապահութեամբ, ուրիշին ճշմարիտ արժանիքին վրայ նախանձալ: Բայց բնութեան օրէնքը անխու-

ապիկիորէն պիտի կատարուի: Բնական բաժանումները, ժողովուրդներու ինքնածին հակումները պիտի յաջորդեն կառավարութեանց կողմէ գծուած կամայական բաժանումներու ու այդ հայրենիքներու միջեւ միութիւն, եղբայրութիւն պիտի գոյանայ: Եւ այն տան մարդկութեան աշխատանքը հասարակաց բարելաւան, կեանքի օրէնքին յայտնութեան և կիրառման մասին, բաշխուած ըլլալով աեզական և հաւաքական կարողութեանց համեմատ, պիտի յաջողի յարաճուն և խաղաղ զարգացումով կատարուի: Այն տան ձեր իւրաքանչիւրը զօրացած՝ համանման ձգուածներով, միլիոնաւոր անհատներու միջոցներով և գործովով, պիտի կրնայ իր գործովը ամբողջ մարդկութեան օգտակար ըլլով:

Առանց հայրինիքի՝ զուք ո՛չ անուն ունիք, ո՛չ նպատակ, ո՛չ իդա եւ ո՛չ իրաւունք:

Առանց հայրենիքի, գուք մարդկութեան խորթ զաւակներն էք, զինուորներ՝ առանց դրօշի, զուք չէք կրնար ուիւն ունենալ: Մի յաւաք զայն ունենալ՝ եթէ նախ և առաջ հայրենիք մը, ընկերային անարդար պայմաններէն ձեր աղասագարութիւնը ձեռք չձգէք:

Ուր որ հայրենիք չկայ, հոն չկայ հասարակաց միութիւն՝ որուն կարենաք ապատանիլ: Հոն մինակ շահերու հասակրութիւնը կը տիրէ, և գերակշռութիւն ունեցողը զայն կը պահէ, որովհետեւ վերակացուի վրայ հասարակաց վերակացու չկայ:

Բարելաւումի գաղտփարը զձեզ չի հրապաւը բէք, մինչեւ որ աղջութեան և ձեր նիւթական

պայմաններու խնդրոյն լուծում մը չտաք . առանց ասոր չէք կրնար յաջողիւ : Ճարտարարուեատական ընկերակցութիւնները , փախագարձ օգնութեան խմբակցութիւնները լաւ բաներ են՝ երբ կրթիչ գործեր , անտեսական բաներ , բայց ապարդիւն պիտի մնան՝ մինչեւ որ հայրենիք մը չունենաք :

Ահ , եղբայրներո , սիրեցիք հայրենիքը . հայրենիքը մեր տունն է , բազմանդամ ընտանիք մ'է , որ զմեզ կը սիրե և զոր մինք կը սիրենք , որուն չետ ուրիշներէն տուելի լաւ և տուելի շուտով կրնանք հասկցուիլ , և որ օշոշ գետնի վըրայ կեզրանացում մը ըլլալով , կոչուած է մասնաւոր ազգեցաւթիւն մը ունենալ :

Հայրենիքը մեր գործատեղին է . մեր աշխատանքն արտագրութիւնները պէտք է որ անշեց տարածուին ամբողջ մարդկութեան օգտին համար : Բայց աշխատութեան այն միջացները , զոր մինք ամենէն տուելի գերութեամբ և ազգեցութեամբ կրնանք գործածել , հայրենիքի մէջ կը գտնուին և մինք չենք կրնար գտնոնք դրժել՝ առանց մեր ուժերը նուռագեցնելու :

Ճշմարիտ սկզբունքներով հայրենիքին համար աշխատելով՝ մարդկութեան օգտին աշխատած կ'ըլլանք : Հայրենիքը լծակին յենարանն է , զոր մինք ուղղելու ենք հասարակաց օգտին ինպաստ : Այս յենակետը կորանցնելով , կը դատապարտուինք հայրենիքին և մարդկութեան համար անօգուտ մարդիկներ ըլլալու :

Մարդկութիւր բաղկացնող ազգութիւններու հետ միանալու համար պէտք է ազգ մը ըլլալ .

ՄիԱԽԹԻՒՆԻՌ ՀԱԽԵՍՏՈՐՈՒԻ ՄԵԶ ՄԻԱՅՆ ԿՐԵԼԱՅՑ :

Մարդկութիւնը հսկայ բանակ մըն է , որ կը շարժի կարող և ճարպիկի թշնամիներու ձեռքէն երկիրներ գրաւելու համար : Ժողովուրդները զանազան գունդերն են , այդ բանակին բաժանումները . իւրաքանչիւրը իրեն վատահուած պաշտօն մը ունի , ամէն մարդ կատարելիք տարբեր գործեր ունի , և հասորակաց յաղթանակը կախում ունի այն ձշութենէն , որով զանազան գործերը պիտի կատարուին : Ճակատամարտի կարգուահութիւնը մի խանգարէք : Ուր որ ալ գտնուիք , պարտաները զծեզ որ ժողովրդեան գիրկն ալ նետեն , կոռւեցէք այդ ժողովս : րդին ազատութեանը համար՝ եթէ ժամանակը այդ պահանջէ :

Մի՛ ըսէք ես , ըսէք մենին . հայրենիքը ձեր իւրաքանչիւրին մէջ կը մարմնաւորի , թող ձեր իւրաքանչիւրը ջանայ այնպէս գործել , որ իր մէջ հայրենիքը յարգուի :

Հայրենիքը մէկ է , անբաժանելի :

Հայրենիքը նշանաբանն է այն պաշտօնին , զոր գուք պարտական էք մարդկութեան մէջ կատարելու . Բալորին կարօգութիւնները և զօրութիւնները պէտք է որ իւրարու միանան՝ այդ պաշտօնին կատարման համար : Հասարակաց պարաւականութիւններու և իւրաւենքներու մէկ մասը կ'ինայ հայրենիքի ամէն անհամար վրայ : Այդ պարտականութիւնները և այդ իւրաւենքները միայն ձեր քուէով կաղմուած իշխանութեան մը կողմէ կրնան ներկայացուիլ : Ուրեմն հայրենիքը մէկ կառավարութիւն պէտք է ունենալ :

Հայրենիքը միաբանութիւնն է ազատներու եւ հաւատաներու եղբայրացած՝ աշխատանիքն մէջ՝ միակ նպատակի մը համար։

Դուք պարտական էք գայն այդպէս կազմել և այդպէս պահել։

Հայրենիքը ընկերակցութիւն մը է և ուրեմն չկայ հայրենիք՝ առանց իրաւուններու հաւատարութեան։ Զես հայրենիք չո՞ն, ուր իրաւունքներու հաւատարութիւնը պղծուած է՝ առանձնաշնորհումի գոյս թեամբ, ուր անհաւատեան կարգութիւններու և ուժերու գործունէութեան մէկ մասը ջնջուած կամ տկարացած է, հոն ուր ամենէն ընդունուած, ճանչցուած և կիրարիւած համարակաց սկզբունքը չկայ։

Յանուն ձեր հայրենիքի սիրուն, զուք առանց զինադադարի պիտի մաքառիք ձեզի կիանք տուազ հազին վրայ՝ ո և է տաանձնաշընորհումի գոյութեան, ո և է անհաւատարութեան դեւ։ Միակ առանձնաշնորհում մը օրինուոր է. — հանձարին առանձնաշնորհումը, եթէ հանձարը առաքինութեան հետ լծորդուած է։ Բայց ան ընութենէ շնորհուած մենաշնորհ մըն է, և ոչ թէ մարդկոցմէ. և երբ տուիր թուիք բներուն, հնաւելով զայն ճանչնաք, այդ կ'ընէք ազատորէն, գործածելով ձեր տրամարտնութիւնը և բնարերու անկախութիւնը։

Հայրենիքը ձեր մենանը պէտք է ըլլայ. Առաւուած վերը, հաւատար անհաւաներով ժազու գուրդ մը վարը. Անէ ուրիշ բանաձեւ, ուրիշ բարցական օրէնք մը ունենաք, եթէ չէք ուշ զեր հայրենիքը և զձեզ անպատաւել։ Այն կեր-

րորդական օրէնքները, որոնք քիչ առ քիչ ձեր կիանքը կը կանոնաւորեն, թող այդ վսկա՞ օրէնքն աստիճանաւորապ կիրառումը ըլլան։

Եւ որպէսզի այսպէս ըլլան, անհրաժեշտ է որ ամէն մարդ օրէնքներու կատարման օժանդակէ։ Քաղաքացիներու մէկ մասին կողմէ շինուած օրէնքները, միայն այդ մասին գաղտնաբարները, ձգտումները և փափաքները կրնան ցոլցցնել. անսնք հայրենիքը չեն ներկայացներ, այլ հայրենիքի մէկ երրորդը, մէկ քառորդը, մէկ մասը, մէկ զիծը։ Օրէնքը պէտք է ընդհանուրին փափաքը արտայալաէ, ամենուն նպատառուոր որ ըլլայ, և ազգին սրտի զարկին պատասխանէ։ Ուրեմն ամբողջ ազգը պէտք է, անուղղակի կատ ուզգակի կերպով, օրէնսդիր ըլլայ. ո և է կերպով այդ պաշտօնը քոնի մը մարդոց ձևաքը յանձնելով, մէկ գոտակիորդի հասկրութիւնը կը դնէք հայրենիքին տեղ։ որ ամենուն սիութիւնն է։

Հայրենիքը հոգածա մը չէ, հոգը լոկ հիմունին է։ Հայրենիքը առու վայ բանձացոյ զարափառն է։ Սիրոյ զարափառը, Միուրեան զգացումն է՝ որ այս եւկրիմ բոլոր զաւակներ ի մի կը հաւատի։

Անքան առան որ ձեր եղբայրներէն մէկ հասուը գետ չէ ներկայացած իր իոկ քուէսովը ազգային կիանքի բարգաւաճման մէջ, այնքան առան որ հոգի մը գետ անուս կը միջնայ ուսանելու մէջտեղ, այնքան առան որ հոգի մը գետ աշխատելու կարող է և ճարպիկ, թշուառու թեան մէջ՝ աշխատանքի պակասովը կը տուայ-

տի, դուք պէտք եղածին պէս հայրենիք չունիք. ամենուն հայրենիքը ամենուն համար: Քուէն, ուստանքը, աշխատանքը ազգին հիմնական սիւներն են. համգիստ մի՛ ունենաք՝ մինչեւ որ զանոնք ձեր խոկ ջանքերով հաստատապէս կանգնած չըլլաք:

Ու անգամ մը որ եղան, երբ ամենքնիդ աէ մարմնի և հոգիի հացը ապահովեցիք, երբ ազատ միացած և ձեռք ձեռքի առւած՝ ինչպէս զաւակներ՝ սիրական մօր մը շուրջ, — գործէք գեղեցիկ և առողջ ներդաշնակութեամբ ձեր կարսդաթեանց և ազգային պաշտօնին զարգացման համար — յիշեցէք որ այդ պաշտօնը եւրոպայի բարյական միութիւնն է. մտքի առջեւ բերէք այն անհուն պարտականութիւնն ները, զօր ան ձեր վրայ կը գնէ:

Հայրենիքին հանգէտ ձեր ունեցոծ պարտականութիւնները այդ պաշտօնին բարձրութեան հետ յարբերական են: Դուք զայն պէտք է որ ստախոսութիւնէ և եսասիրութիւնէ հեռու պահէք: Հայրենիքին քաղաքականութիւնը պիտի հիմնուի ձեր աշխատութիւնով՝ սկզբունքներու պաշտումին վրայ, ոչ թէ շահերու կամ պատեհականութեան կապաշտութեան վրայ:

Եւրոպան երկիրներ ունի, որոնց ազտառութիւնը ներսէն սրբազն է՝ խոկ գուրսէն սիւթէտաթիք կերպով պղծուած: Ժողովուրդներ կան որ կ'ըսեն. «Ուրիշ է ձշմարիտը, ուրիշ է օգտակարը: Ուրիշ բան է տեւականը, ուրիշ բան է զործնականը»: Այդ ժողովուրդները երկար ատեն անխօսափելիորէն պիտի քաւին

իրենց յանցանքը կամ կղզիացման կամ ձնշումի և կամ անխխանականութեան մէջ: Բայց դուք ձեր հայրենիքին պաշտօնը գիտէք և ուրիշ ձամբաւ պիտի հետեւիք:

Այն ատեն հայրենիքին կեանքը ձեր առջեւ պիտի պարզուի գեղեցիկ և զօրաւոր, զերծ ստրկական վախերէ և սկեպտիկ վարանումներէ. պահելով իբր հիմունիք՝ ժողովուրդը, իբր օրենիք՝ իր սկզբունքներուն հետեւանքները, արշամարանորէն եղբակացնեցուած և կորովի կերպով կիրարկուած. իբր ուժ՝ ամենուն ուժը, իբր արդիւնք՝ ամենուն բարելաւումը, իբր վերջ՝ մեղի արուած պաշտօնին ամբողջական կատարուածը:

Եւ որովհետեւ պատրաստ պիտի ըլլաք մարդկութեան համար մեռնելու, ձեր հայրենիքին կեանքը անմահ պիտի ըլլայ:

ՊՈՐՏՈԿՈՆՅՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱԿԱՊ ԸՆՏԱԿԻՔԻ

Ընտանիքը սրբի հայրենիքն է:

Ընտանիքին մէջ հրեշտակ մը կայ, որ սիրուածութեան և շնորհքի խորհրդաւոր ազգեցութեամբ մը, պարտականութեանց կատարուածը նուազ գժնովակ և վիշտերը նուազ գառն կը գարձնէ:

Այն միակ տիսրութենէ զերծ ուրախութիւնները, զոր մարդ արարածին արուած ըլլայ երեք երկրիս վրայ վայելել, շնորհիւ այդ հրեշտակին, ընտանիքան ուրախութիւններն են: Ով որ ձականագրական պարսպաններու բերումով չէ կրցած այդ հրեշտակին թեւերուն տակ

ապօթիւ, վայելել ընտանեկան խաղաղ կեանքը, չոգիխն վրայ միշտ տիսութիւն մը ունի, որը տին մէջ պարապութիւն մը, զոր ոչ մէկ բան կրնայ լեցնել, և ես, որ ձեզի համար կը զրհմ այս էջերը, լաւ գիտեմ: Օրհնեցէք զԱսուած՝ այդ հրեշտակը ստեղծած ըլլալուն և զձեզ ընտանեկան մխիթարանքները ու երանութիւնները ունենալնուդ համար:

Պզտիկ բանի տեղ մի գնէք ա՛յ: Բանի որ ձեզի այնպէս կը թուի թէ՛ ուրիշ որ և է տեղ կարելի է գտնել աւելի ջերմ ուրախութիւններ և ձեր վիշտերուն աւելի շուտափոյթ դարման:

Ընտանիքը իր մէջ ունի բարձր բան մը, զոր ուրիշ տեղ գտնել գժուար է: Հան, զուրբուրանքը ձեր շուրջ կը տածուի գտնիքոց, անհշար՝ բայց հաստատ և շարունակական կերպով, ինչպէս բազեզը տունիին շուրջ, ան ժամէ ժամ ձեզ կը հետեւի անշջուկ և ձեր կեանքին հետ կը նոյնանայ: Դուք իսկ զայն չէք նշմարեր, բանի որ ձեր մէկ մասը կը կազմէ: Բայց երբ զայն կարսնցնէք, ձեզի այնպէս կը թուի թէ տեսակ մը մտերիմ, կեանքի անհրաժեշտ մէկ բանը պահած է ձեզմէ:

Կը դեպիրիք անհանգիստ և վրդովաւած, վաղանցիկ ուրախութիւններ և մխիթարութիւններ կրնաք ձեզի հայթապթել, բայց ո՛չ գերազոյն հանգարառութիւն, լիձի ալիքին հանգարգութիւնը, անհոգ քունին հանգուռութիւնը, այն քունին, զոր մանկիկը կը քնանաց մայրական գիրիկն մէջ:

Քնանիքին հետօնակը կինն է,—մայր, ամուշ

սին կամ նոյ: Կինը կեանքին զգուանին է, առու դանուրեանց վրայ սփռուած զորովի հետութիւնը: Միրազեղ նախախնամուրեան մեկ ցոլացումն է, որ մարդկուրեան վրայ կը հսկի:

Այնպիսի մխիթարիչ անուշութիւններ ունի ան, որ կարող է ամէն վիշտ մեղմացնելու: Առկեց զատ, անիկա մեր ամենուն համար ապագային լուսարերն է: Մայրական տաւջին համբուրը մանկիկին կը սորվեցնէ սէրը, սիրուհիի առաջին սուրբ համբուրը մարգուս կը սորվեցնէ կեանքին մէջ հուատքը և յոյոը, և սէրն ու հուատքը կ'առեղծեն լուագոյնի իղձը, քիչ առքիչ ատոր համնելու կարողութիւնը, մէկ խօսքով ապագան, որուն կենդանի նշանաբանը մանկիկին է,—կտազը մեր և յոջորդ սիրունդներու միջեւ:

Ընտանիքը, նկատեցէք եղբայրներս, իբր անբաժանելի պարման կեանքի, և վանեցէք ամէն յարձակում որ կազայ սխալ և կոպիս փիւնութայութիւններով սնած մոլոցմէ, կամ այն անխոնհմներէն, որոնք զայրացած՝ տառ մէջ, յաճախ եսասիրութեան բոյն և դատակարգային հոգի տեսնելով, բարբարասին պէս կը կարծեն թէ զայն ջնջելով՝ չարիքին գաբժանը գտած կ'ըլլան:

Ընտանիքը բնուրենէ ընորհուած է, ո՛չ քեզմէ: Մարդկային իշխանութիւնը չի կրնացնջել զայի: Հայրենիքին չափ, կամ անկէ աւելի, ընտանիքը կեանքին մեկ տարբ է:

Հայրենիքին աւելի քսի, հայրենիքը ներկայիս որբազան, զուցէ նիմի անյայտանյ այն օրը,

երբ ամեն մարդ իր խոնին մեջ պիտի ցոլացնէ մարդկուրեան բարոյական օրենքը։ Ընտանիքը պիտի տեսէ՝ որքան որ մարդը՝ ապրի. մարդկուրեան օրքանն է ան։

Իբր մարդկային կեանքի մէկ տարրը, ան պէտք է որ յառաջդիմութեան առջեւ բաց ըլլայ, և գարէ գար իր ձգտումները ու միտումները բարեկառէ։ Բայց ո՛չ մէկ մարդ կրնայ զայն ջնջել։

Ընտանիքը միշտ աւելի առողջ եւ հայրենիքն աւելի կապուած ընել. — այս է ձեր պատականութիւնը։

Ինչ որ է հայրենիքը մարդկուրեան, նոյնը պէտք է ըլլայ ընտանիքը՝ հայրենիքն համար։

Ինչպէս որ հայրենիքն պատօնը մարդեւ կրքեն և ըսի, ընտանիքն ալ պատօնը բաղակացիներ կրքեն և։

Ծնտանիք և հայրենիք գծի մը ծայրի երկու կէտերն են։ Ուր որ արագ! ոչ չէ, ընտանիքը կը դառնայ նատախրութեան բոյն, այնքան աւելի պժգալի և կոպիտ՝ որքան ընտանիքը իր ճըշմարիտ նպատակն հեռացնելով, կը պառնկացնէ ամենէն սուրբ բանը, —ոէրը։

Այսօր եստախրութիւնը չափէն աւելի կը տիրէ ընտանիքին մէջ։ Հաստատիտկան տիտուր կարգերը զայն կ'արտադրէին։

Լրտեսութեան, գաղտնի ստարիանութեան, բանտերու և կախաղաններու վրայ հիմունած ընկերութեան մը մէջ, խեղճ մայրը, գողգութով իր զնուկին ամէն աղնիւ ձգտումին ի տես, ստիգմատած էր ատոր սկեպտիկութիւն սորվեց-

նել և ըսել «լաւ նոյէ», այն մարդը, որ քեզ հայրենիքին, աղատութեան, ապագային վրայ կը խոսի և զոր կուրծքիդ վրայ սեղմելու բառան վափաք մը կը զգաս, զուցէ ուրիշ մէկը չէ, բայց եթէ գծուծ լրան մը»։ Այնպիսի ընկերութեան մը մէջ՝ ուր արժանիքը վտանգաւոր էր և հարստութիւնը միտի պայմաննը աղգեցութեան, անդորրութեան և հալտծանքներու և կեղեքումի դէմ ապահովութեան, հայրը իր ոէրէն քըուած էր տաքարիւն երիտասարդին սա ճշմարտութիւնը ըսելու «նոյէ», հարստութիւնն է քու պահապահնդ, մինակ ճշմարտութիւնը կարող չէ ուրիշն ուժին և ապահովան դէմ քեզ վահագն ըլլաւու։

Սիրեցեք, յարգեցեք կինը. առու մեջ միայն միտիքարութիւն մի փետուք, այլ ուժ մը, ներընչում մը, կրիստուկանում մը ձեր մաւորական եւ բարոյական կարողուրեանց։

Զննեցէք ձեր մոքէն գերիշխանութեան ամէն գաղափար։ Ոչ մէկ աեսակէտով զայն ունիք։ Երկար նախապաշտում մը, անհաւտասու կը թութեամբ և օրինաց յարատեւ ճնշու մով, կնոջ մոքի երեւութական ստորագասութիւնը ստեղծեց, որուն վրայ յենլով՝ այսօր կ'ուզուի ճնշումը պահել։ Բայց պատմութիւնը ձեզ չի սորվեցներ թէ՝ ով որ կը ճնշէ, իր իոկ ստեղծած մէկ եղելութեան վրայ կը յենու։

Իրականին մէջ ո՛չ այր կայ, ո՛չ կին. միայն մարդկային էակը կայ, այն էակը, որուն մէջ մարգու և կնոջ երեւութիւններու տակ կը միտանան այն ամէն յատկութիւնները, որոնք մարդկու-

թիւնը կը զանազանէն կենդանիներու շարքէն։
— Ընկերական ձգտումներ, զարգացումի կարու-
գութիւններ, յառաջդիմութեան ձիրք։ Աւր որ
այս յատիկութիւնները երեւան կ'ելլեն, հս'ն
մարդկային բնութիւն գայութիւն ունի, հետե-
ւաբար հաւասարութիւն իրաւանց և պարտա-
կանութեանց։

Ինչպէս երկու տարբեր ձիւզեր, որոնք միե-
նոյն կոճղին վրայ կը շարժին, մարզը և կիմն
ալ կը շարժին հասարակաց հիմէ մը, որ մարդ-
կութիւնն է։ Մէկուն և միւսին մէջ չկայ ան-
հաւասարութիւն։ այլ, ինչպէս յաճախ երկու
այր մարդու միջեւ կը պատահի, ձգտումներու
և կօչումներու տարբերութիւն։

Կինը և մարդը երկու խաղեր են՝ առանց
որուն մարդկային ներդաշնակութիւնը անկարե-
լի է։ Այր և կին տարբեր պաշտօններ ունին
մարդկութեան մէջ, բայց այդ պաշտօնները
հաւասարապէս նույիրական են և անհրաժեշտ՝
հասարակաց յառաջդիմութեան։

Աւրեմն կինը նկատեցէք ո՛չ միայն ձեր ու-
րախութեանց և վիշտերուն ընկերը ու մասնա-
կիցը, այլ և՝ ձեր գաղափարներուն, ձեր աշխա-
տութեանց և ձեր ընկերային բարելաւման հա-
մար ըրած բոլոր ձիգերուն։ Զայն ձեզի հաւա-
սար սեպեցէք թէ՛ քաղաքալին և թէ՛ քաղա-
քական կեանքին մէջ։ Մարդկային նոգին եր-
կու թեւերը եղէք՝ թռչելու համար այն իտէա-
լին, որուն հասնելու պարտական էք։

Սիրեցէք այն գտւակները զոր, նախախնա-
մութիւնը ձեզ կը խրկէ. բայց ձշմարխտ խո-

րունի և անողոք գորովով մը սիրեցէք, ոչ թէ
այն մեղի, անխելք և կոր սիրավը, որ ձեզի
համար հսասիրութիւն է և իրենց համար կոր-
ծանում։

Յանուն ձեր ամենէն նույիրական բանին,
երբեք մի մասնաք թէ գուք ձեր խնամքին ա-
ռարկայ ունիք ապագայ սերունդները՝ որ
մարդ էտիին ճանչնալ կրցած ամենէն սոսկալի-
պատասխանատուութիւնն ունիք՝ թէ՛ այդ ձեզի
վաստանուած հոգիներուն, թէ՛ մարդկութեան և
թէ՛ Առաւելոյ առջեւ։ —Դուք ոչ թէ կեանքին
զուարձութիւնները կամ ցանկութիւնները սոր-
վեցնելու էք իրենց, այլ նոյնինքն կեանքը, իր
պարտականութիւնները, զայն կառավարող բա-
րոյական օրէնքը։

Շատ քիչ ծնողքներ կ'ըմբռնեն այս գարսւո
մէջ կրթական պաշտօնի հոգիին ծանրութիւնը
և սրբութիւնը։ Շատ քիչ ծնողքներ կը խոր-
հին թէ մեր՝ ժամանակներուն բազմաթիւ զոհե-
րը, տնվերջ պայքարները, և երկար մարտի-
րասացումը արդիւնք են մեծ մասամբ այն ե-
սոսկիրութեան, զոր տարբիներ առաջ տկար մայ-
րեր և անխոնեմ հայրեր, ներսորկած էին իրենց
զաւակներուն սրտերուն մէջ, թոյլ տալով որ
ատոնք վարժուին՝ կեանքը նկատելու ո՛չ թէ
իրը պարտականութիւն և պաշտօն, այլ իրը
հաճոյքներու վիճուառուք և անձնական երանա-
ւէտութեան ուսումնասիրութիւն։

Չեզ համար, աշխատանքի մարդիկ, վանդ-
ները աւելի պղտիկ են։ Չեր զաւակներուն շա-
տերը իրաւի շատ լու կը ճոնչնան զրկանքի-

կեանքը : Միւս կողմէն սակայն ձեզի համար ,
որ ընկերացին ցաւովի պարմաններու պատճա-
ռով շարունական յոգնութեանց դատապար-
տաւած էք , պէտք եղածին պէս կրթելու ա-
սիթներն հազուագիւտ են : Այսուհանդերձ գուք
գարձեալ կերպով մը կրնաք այդ գմնդակ պաշ-
տօնը կատարել : Գայն կրնաք կատարել օրինա-
կով և խօսքով :

Կրնաք օրինակով կատարել .—

«Չեր զաւակները ձեզի նմանեցնի չար կամ
առաքինի պիտի ըլլան , նոյելով թէ գուք ա-
ռաքինի կամ չար էք :

«Ինչպէս կրնան ատօնք պարկեցա , գթացող
և մարդասէր ըլլալ , երբ գուք պարկեցաւ թիւն
չունիք և երբ ձեր եղբայրներուն հետ պատահ
գութի կը վարուիք : Ատօնք ինչպէս կրնան
սահնձել իրենց կոպիա զգացումները , երբ տես-
նեն որ գուք նուի իրուած էք ամէն տեսակ ան-
կարգութեանց : Ատօնք ինչպէս կրնան անտա-
շարա պահել իրենց բնածին անմեղութիւնը ,
երբ գուք անոնց առջեւ անվայել արարքներով
կամ անպարկեցա խօսքերով չքաշուիք պար-
կեցաւ թիւնը վիրաւորելէ : Դուք ալ կենցանի
նմոցն էք , որուն վրաց պիտի չափուի իրենց
ախրարեկ բնութիւնը : Չեր զաւակներուն մարդ
կամ անբան ըլլալը միայն ձեզմէ կախում ունի :

(Լամբնէ)

Նոյնպէս կրնաք խօսքով կը թել .—

Իրենց խօսեցէք հայրենիքին վրայ , թէ Բնէ
էր ատենին և ի՞նչ պէտք է ըլլայ ան : Երբ ի-
րիկունը , օրուան յոգնութիւնները կը մասնաք ,

մայրական ժպիտին և ծունկերնուգ վրայ նստող
զաւակներուն հմալիչ ծուողումի մեզի , սորվե-
ցուցէ՛ք իրենց այն անձերուն անունը , որոնք
սիրեցին հայրենիքը և ժողովուրդը , ու դժ-
բաղդութեանց տառապանքի և հալածանքի մէ-
ջէն ջանացին ատոր ճակատագիրը բարելաւել :

Թող ձեր շրթունքներէն և մայրական հան-
դարա բարբառէն սորվին թէ՝ որքա՞ն գեղեցիկ
է առաքինութեան ուղիին հետեւիլը , թէ որ-
քա՞ն մեծ , որքան սուրբ է իր եղբայրներուն
համար զոհուիլը :

Իրենց զգայուն մտքերուն հաղորդեցէք ,
խորդախուած կամ զօրութեամբ պահպանուած
ամէն իշխանութեան դէմ ըլբոսառութեան սեր-
մերուն հետ , երկրագուումն ճշմարիտ , միակ
իշխանութեան , այն է հանճարով պասկուած Ա-
ռաքինութեան իշխանութեան : (*)

Զանացէք որ հաւասարապէս թշնամի մեծ-
նան թէ՛ բռնակալութեան թէ՛ անիշխանակա-
նութեան : Ազգը այս գործին մէջ պէտք է ձեզի
օգնէ , և գուք ձեր զաւակներուն անունով զայն
պահանջելու իրաւունք ունիք :

Առանց ազգային կրթութեան՝ նշմարիտ Ազգ
գոյուրին չունի :

Միրեցէք ձեր ազգականները : Ձեզմէ յառաջ
եկող ընտանիքը թող ձեզի չմոռցնէ այն ընտա-
նիքը , որմէ կուգաք :

(*) Այս նախադասութեան մէջ կը խանայ հեղինակին
խաղական հաւասամբը , որ հանրապետականուրիւնն իսկ
է : Կառավարութեան այս ձեւին ձգողները հիմայ հա-
լիոյ մէջ «Մածծինիան» կը կոչուին : Ծ. Թ.

Յաճախ նոր կապերը հիները կը թռցնեն,
մինչդեռ օդակ մըն աւ բլլալու էին այն սիրոյ
շղթային մէջ, որ ի մի պէտք է կապէ ընտանիւ-
քի երեք սերունդները:

Մինչեւ վերջին օրը զերմագին եւ յարգալից
գորովով պատեցել ձեր հայրիկին, մայրիկին ա-
լեւոր գլուխները: Իրենց գերեզմանին նամբան
ծայրիկներով պինեցել

Սիրոյ յարատեւութեամբը իրենց պարտասոած
հսկիներուն մէջ կաթեցուցէք հաւատոքիւ և ան-
մահութեան բոյրը: Եւ այն գորովը, զոր անու-
դարտ կը պահէք դէպի ձեր ծնողքը, գրաւա-
կանը պիտի ըլլայ այն սերուն, զոր ձեր զա-
ւախները ապագային ձեզ պիտի տածեն:

Մրացուցել ընանիքը սիրոյ միուրեանը մէջ:
Կերածեցել զայն տամարի մը, ուրկից կարենաք
միաբանութեամբ հայրենիքին զոհաբերութիւն ը-
նել:

Չեմ դիտեր թէ երջանիկ պիտի ըլլա՞ք.
միայն սու զիտեմ թէ այսպէս ընելով, հաւանա-
կոն դժբաղդութեանց առջին խոկ, ձեզի պիտի
վերապահուի զգացումը՝ հեշտին խաղաղութեան
մը, հանգարառութիւնը՝ թիթեւ խղճի մը, որ
ձեզի փորձութեան դէմ ուժ պիտի տայ և ամէն
փոթորկի տակն ձեզի բաց պիտի թողու երկնքի
վրայ լաղաւորթ կտոր մը:

—Ա.Մ.ՏՐՁ—



Ա. ԹՌՁԱՃԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Ի Զ Ա Մ Ի Ր

ԴՐ

առարան Հայ-Ֆրանս. Լուսինեան	47, 50 *
անձայն երդ Պատարագի Զիլմնկիրեան	20 *
շտի ծիծաղը Առանձար	15 *
թկիչներ	6 *
ազտնիք մը ի կ. Պոլիս վէպ	7, 50 *
ուուերք հին դէմքերու Մրմբեան	5 *
ամ և հինգերորդ դար	10 *
Երնանտո վէպ Ալիք. Տիւմայի	10 *
ռաքսիա » Սրբունի Տիւսարի	12 *
ոչալոյսի ծայներ Զօպանեան	8 *
մթական վերածնութիւն	4 *
ուուաղէմի վերջին դէպքերը	2 *
նդարձակ երգարան	8 *
երթուածք Մկրտիչ Անձմեանի	12 *
եղագրութեան տեսոր Գալֆաեան	7, 50 *
շեւորութիւն խաւար. Ափրիկէ	3 *
անուկներու բեմը	4 *
անքի գործածութիւնը	7 *
յրած թնար մը բինկեանի	2, 50 *
ռաջնորդ Զրուց. Անգլ. լեզուի	5 *
ուեւոտ հարստանալու	3 *
ոււած թնար	5 *
ածան Միաաք Մեծարենց	4 *
որդանգէմ Մերուժան Պարստամեան	4 *
շեցոյց կանանց և Օրիսրդաց	5 *
որոյախօսութիւն զկանանց	10 *
կու Սրտեր վէպ	3 *

իտասարդը
ողանգական հայ կայսրներ
իս Տէմփրճիպաշեան

ՀՀ Ազգային գրադարան



NL0150569

Մոլիէրի կատակ, թարգ. Մ. Նուպարեան	20	Դ.
Դէպի բեւեռ > > >	7	
Յառւսթ թարգ. Մ. Նուպարեան	5	
Յաւին տօւնը վէպ	4	
Հայ գոյժ Խրիմեան հայրիկ	2	
Վան գոյժ > >	4,50	
Ժամանակ և խորհուրդ իւր >	4,50	
Աւերումն Անիի Պ. Դուրեան	2	
Մեւ հողեր >	2	
Զարշբւը Արթին աղա	3	
Բնդէ. Պատմ. Մ. Մամուրեան Ա. համոր	5	
> > > Բ. > 7,50		
« « > Գ. » 45		
Հայոց » >	5	
Մեւ լեռին մարդը >	10	
Վահէ Մ. Մամուրեան	5	
Թարեկամիս մազնիսական փորձերը	3	
Ապտիւլ Համիտ	4,50	
Վերթէր. թարգմանեց Մ. Մամուրեան	7	
Համերաշխութիւն հացի ինդիր	1,25	
Մարգը մարդուն գայլ	4,50	

Ասոնցմէ զատ մեր գրատան մէջ միշտ պորտատ կան Պօլիս, Թիֆլիս և Արտասահման բատարակուած վիպական, գրական, գիտակ ուրիշ բազմատեսակ գտառագրգերու ճոխ թերք մը,

Յանձնաբարութիւնները կընդունուին յարձակապէս կանխիկ. վարժարաններու համանաւոր զեղչ:

Պիմել՝ ԴՐԱՑՈՒՆ Ա. ԹՐԱՑՈՒՆ—ԻԶԵ